



Գ Ի Տ Ս Ա Կ Բ Ի Տ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Թ Ե Ն Դ Բ Ո Յ
Ը Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Խ Ա Ր Ը Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1 8 1 3 .

23. 24. 25. 26. Մ Ա Յ Ի Ս :

Ս Ա Ք Ս Ո Ն Ի Ա .

Սահմանադրություններն 2 Մայիսի:

Պլութ Պոլոտչին Ճենէռալը որոնոր պաշարերէ Ավթթէմպէոկը, նորէն փորձմը ըրաւ առնելու համար աստեղը ֆրանսութիւնուն ձեռքէն որոնց գրւ խաւորը էր Լաբուար Ճենէռալը, բայց ներսի պահապան զօրքը աղէկ կրտքինութ վանտեց՝ զատ մարդ զայշնելով թշնամիներէն :

Թհումէն Մոսկովի տեղակալ Ճենէռալը՝ որ պաշարերէ Ավթթանութիւն բերդու գը, շատ պատճեներ շինել տըլաւ բերդին առջել, բայց ներսի պահապան զօրքը թօքի կրակով բոլորը այրեց : Աս Ճենէռալը սասաթիկ թօփոտել տըլաւ Ավթթանուն, և աս պատճառաւ շատ շնուռածիներ քաղքին մէջը այրեցան, բերդին վրայ ֆրանսովին զօրքերը շիներէն պատճեախէն բա-

ներ՝ պաշտպանելու համար բերդը թշնամին կրակէն, բայց Պոլուշին թօփմիները բոլորը գետին ձգեցին իրենց թօփերուն կիւլէներով . շուտմը ֆրանսութիւն նորէն տեղը ուրիշ շնեցին : Պոլուշին մէկ անգամմը յարձակեցան առ բերդին վրայ առնելու համար, բայց վերը իրենքալ զզացին իրենց ըրած գործերն վրայ, վասն զի իրենց կողմէն շատ մարդ կորսնցընելէն էտև քանադասամիւցան ետ ալ քաշվելու :

(Օբար. Փարիս.)

Բ Ի Ռ Ո Ւ Ս Ս Ի Ա .

Պոլուշին սահմանադրութիւններն իշտը 3 Մայիսի:

Խմացանք Տանձքայի քովերէն թէ Ռատար ֆրանսութիւն Ճենէռալը որ կըսպահէ Տանձքային բերդը, իմանալունակէս թէ սկսերէ թշնամութիւն Պոլուշին ու ֆրանսութիւն մէջ, բանար դրերէ հոնտեղը գըտնըված Պոլուշի գիշեալները : (Օբար. Փարիս.)

ՆԵՐ.

ՆԵՐՑԻՍՏԱՆ.

Վահենական 5 Մայիսի 2

Յաղթութեն խսպարը՝ որ ըրաւ Փրանհազդ-
ներուն կայսրը Մոսկվի ու Գրուշի զօ-
րաց դէմ ինիստ շատ զարմացոց Վէնսայի-
ները. հէս մէկը չէր հաւտար թէ Կարս-
լէօն կայսրը կարևոնայ մէկտեղ ժողովել ի-
րեն ասդիմ անդին ցրուած զօրութիւր, և
թէ աս աստիճանի մէծ յաղթութեն ընէ:

Մասնաւորաց թուղթերը կիմայշնեն թէ
Պառաւները, Մասկսները ևս պիտոր քաշ-
վին ու անցնին պիտոր լշչակ գետը, և աս-
գետը պիտոր պաշտպանեն՝ ողի զի անդին
չափնին Քրանսպաները:

բրինձեթ Ըլաւգձեմպէակը հասաւ
Վէննատամուռ Յին . ասկից շատումը Պօէ .
միա սիխոր երթայ կարգադրելու համար
երեն բանակը : (Գագէթ . Քրիստո :)

ՊՐԵՄԻՒՄ

Բարիս. 8 Մայիսի:

Բընթըբէ Քութուսովը որ էր մենծ Ճէն
նէռալը Մոսկովի բանակին մեռաւ փրս-
թաճ չերմ ըսլած հիւանդութեթ Ապրիլ
28 ին Պանքձեն քաղաքը՝ որ է Սէլցիային
մէջ ։ աս Ճէննէռալը էր շաս մնուանի Ճէ-
նէռալներէն մէկը Մոսկովլին մէջ, և ար-
դիւնաւոր իրեն երևելի կըտրիւութինէ
բուն համար ։ 73 ասրան էր երեսը մէ-
աւ ։ ասոր մարմինը զըմբասած պիտօր
տանին Մոսկովլաստան ։ ասոր տեղը յաջոր-
դեց Մոսկովի զօրաց շնանուը Ճէննէռա-
լութեթ Վինթէնութինն երևելի Ճէննէռա-
լը ։ Աս պաշտօնը նախ արձլին Պէննիննէն
Ճէննէռալին, բայց ասիկայ իրեն կամքը
հրաժարեցաւ :

(Օբագր ։ Ապահեց ։)

Ա Ր Ե Վ Ա Ռ Վ Տ Ա Ն

Digitized by Google

Пу орѣхъ я аյзанъ глѣбъ гашънъ У-ж-жарѣкъ азънънъ կ-о-мъ
ш-т-л-е- պ-շ-ո-ւ-լ-ե- մ-է-շ- ե-ր-կ-ո-ւ- ե-ր-ե-լ-ի- ա-ն-ձ-ի-ն-ք-
պ-ա-շ-ո-օ-ն-ա-տ-ա-ր-ն-ե-ր-ո-ւ-ն- մ-է-շ-է-ն- ո-ր-ո-ն-ք- ծ-ա-ծ-ո-ւ-կ-
ս-ո-ւ-ո- թ-ո-ղ-թ-ե-ր- կ-ը-շ-ն-է-ն- ո-ր- հ-ն-մ-տ-կ-ը- ս-տ-

կի տեղ կանցնեմ : Աս թուղթերը գրեթե թէ
բոլոր 200 զիշոց էին . ասոնք մէկէն բան-
տը դըրվէցան , ու պիտոր պատժը լին իրենց
յանցանաց մեծութել է կօրէ . աս միջոցին
մէջ բանուը դըրվէցան նաև աս սուտ թուղթ-
թերուն համար թուղթ չինով : Օ Տէ Տէ

(Օբագր ։ Կայսեր =)

ֆ Բ ԱՆ Ս Ա.

Φωτέλο. ΙΙ. Υπόγεια:

Աբօնդոն կայսեր Մինիարքութեա և ամայը ։ ու
գրեա իշխան Խորհրդակ Տառապահն, ունոց Ձեռա-
սո զերծ պատերազմն Աջ։

¶ մին սիրել աղջականս, քու էրի կդ-
մեռաւ պատերազմին մշջ: Քու կորսրն-
ցուցածդ իրաւ որ մեծ է իրեւ թէ տը-
զարդ ասկից ետև երեսի վրայ կըմնան,
բայց իմին կորսընցուցած գուկինդդ ա-
ւելի է: Մեռաւ խոդիսային Տուքան
մէկ փառաւար մահուամբը առանց նե-
ղութիւն քաշելու, ձգեց իրեն համբաւը
ապահով ու բարեկանաց լուսու-
մեծ ժառանիցու թիւից մէրասմէ չըր կընար
ձգել իրեն, աղջը ասկից ետև աղջը
ես կըհոգամ անոր տեղը, և իմ գութես
ինչոր կըցցցընէ իրենց հօրը իրենք վայե-
լին հիմակվանէ ետև իրեւ օրինաւոր
ժառանիցներ, աս դրածներեւ հանէ քե-
զը մեծ մեծ միխթարութիւններ՝ որոնք
փարատեն գուկին յաւերդ ու տրամուե-
ներդ, հիշ մի աղբակուսիր զքեղ չըր
մառանար:

„Աւ թուղթս չունենալով իրեն ուրիշ
վախճանմը՝ կաղաքէմ զնծ՝ որ զեկզ պա-
հէ իմ սիրելի աղջականս իրեն ուը և
արժանաւոր պաշտպանութեն տակը”:
Գրուեցաւ իմ կայսերական բանակէս
որ է Գօդիձ Մայիսի 6 ին 1813:

Հասպատիւալ. Կաբօլէօն կայսր . . .

(Γ_{outflow})

Կայսրուհին կառավարը Քրանտայու, գլուխ
թուղթ իրեն տէրութե մէջ եղած ամեն
թեմ ունեցող եպիսկոպոսներուն՝ Սաբօն
կայսեր անունով:

Կայսրուհի-Թագուհի, Կառավարութեանայուն
առ Եղիս ։ ։ ։ ։

« Տէր Եղիս ։ ։ ։ ։ ան յաղթութիւնը որ ըրաւ
ո Նաբօլէն կայսրը մեր ամենասիրելի էր էր
ո կը և թագաւորը Լուդէնին դաշտերուն
ո մէջը, պէտք է ճանանք թէ էր մէկ
ո մասնաւոր այ պաշտպանութիւնը, ասոր
ո համար կը բազմանք որ աւանելնուդայէս
ո աս թուղթը՝ համի ձեր տէրութիւն եր
ո գելու մէկ գէնէ ան գործառնէնց չնորհա
ո կալութէն համար աս այ մեղի ըրած ե
ո րախանացը ըրէք աս պաշտպանին հետ
ո ուրիշ աղօթքներաւ ինչպէս որ պատաժ
ո կը դատէքնէն էնդնդրելու համար այ պաշտ
ո պատութիւնը մեր զէնիքն վրայ, և մասնա
ո ւորապէս Կաբօլէն կայսեր մեր ամիեն
ո նասիրելի էրկան ու թագաւորին ան
ո ճին վրայ, ոտք զի ան պահէ զինքը ամ
ո մէն վտանգներէ ։ Իրեն անձին պահպա
ո նութիւնը շատ հարկաւորէ իրեն տէրութ
ո էրջանկութեն, ու Եւրոպային և կրօնին
ո պաշտպանութիւնը համար, վէր զի ինքներ
ո որ մինչև առօրս ամսոնք ոտքի վրայ հաս
ո տատ պահեց ։ աս է միայն հարազատ և
ո հմարիս պաշտպանը ։

« Աս թուղթս ցւունենալով ուրիշ վախ
ո ճան կաղաքներ զնած որ պահէ զձեղ Տէր
ո Եղիս ։ ։ ։ իրեն որ պահպանութեան
ո տակը ։ ։

Գրուեցաւ աս թուղթը Սահմանադրութիւնին
կայսերական պահպանէն, մայիսի 11ին 1813։

Հասկառակաւ, Մարիա Լուիզիա, կայս
րուհի և կառավար ֆրանսայոււ։

(Մայիսօր ։)

12 ին ։

Ո պահսի շին եղած պատերազմն վը ինչ
որ անզեկութիւն առնըվեցաւ թշնամին
մասնաւոր թուղթերէն՝ որ ինկան ֆրան-
սընն ձեռքը դնենք հոս ինչպէս որ կը դը-
նէ փարիզու օրադրութիւներուն մէջ, վասն
զի գիտենք որ ամենքը փափաքելով մտիկ
կը դնեն։

Մէկ թուղթիմը մէջ որ գրուած էր
Մայիսի շին պատերազմէն եւ կառավար
ու պահպան առնըվեցաւ առաջ գացերէր
առկից Պառուշի թագաւորի տըլուն ու ու-
րիշ Բրինձլենէրու հետ ։ աս օրվան և գի-
շերվան մէջ Մասկովին ու Պառուշին զօր-
քը ճամբար եւ լան երթալուան դաշտը ուր-
տեղ պիտոր ըլքար պատերազմը ։

« սրզն բանակը տղաներէ կը բաղկանայ,
ո բայց մէնք այսպիսի կատղածութիւնն
ու անսած ինչ որ ցըցուցին ան աըլաք ըս-
ո վածները ։ աս բանակին զնուուրուները մէջ
ո մէկ բերդէր էին, և շատ գմբւարին բան
ո մընէր պատերազմով լարնելը անոնք կը ս
ո վէր թէ ֆրանսընները ամենակին թօփ.
ո Ճի ցունէին, բայց ֆրանսընն թօփերը
ու թօփմինները չէր եղած մինչև հիմայ
ո այսափի շատ ու զարհուրեկի ։

Ուրիշ թուղթիմը մէջ կը դըրքի այսպէս ։
« Միայն վախը Մոսկովի ու Պառուշի բա-
նակին չէր համարձակեցընէր մէկ թշնամու-
յի վնուորիմը զարնըլիւ անոնց հետ ։ Վինթ-
ձէնսթէին Մոսկովի Ճէնէւալը կը կենար
Լիբսիս, աս Ճէնէւալը ընաւ թէ աւելի
յանձն կատան կորսնցունելիրեն մէկ թէր,
քան թէ ֆրանսըններուն մէկ թիզ տեղ
ույ, բայց երբոր պատերազմը լոմացանէ
Պառուշները կը կանչէին, անմին կառնգ յանցն
առիտ ամեն բան պաշտպանէլու համար, և ամե-
ն մէկն իորբերացներ ։

Մէկ ուրիշ թուղթիմը մէջ ալ որ գըր-
ուած էր մայիսի 4 ին կը պարունակէ աս
հետևեալ խաղարճները ։ Մայիսի մէկին
Ազերանդր կայսրը ու Պառուշին թագա-
ւորը երկուոր մէկէն հասան Պօրնա ։ Պառ-
ուշի Պառուշին Ճէնէւալը առաջ գացերէր
առկից Պառուշի թագաւորի տըլուն ու ու-
րիշ Բրինձլենէրու հետ ։ աս օրվան և գի-
շերվան մէջ Մասկովին ու Պառուշին զօր-
քը ճամբար եւ լան երթալուան դաշտը ուր-
տեղ պիտոր ըլքար պատերազմը ։

Պատերազմը լումննաշէն ետև Պառուշի
Ճէնէւալըն գունդը, և մէկ քիչընալ Մո-
սկովի զօրքերէն ետք քաշվեցան դէպ ի Պօր-
նա, ճիաւորներուն կարգը բոլոր խառ-
նափնդորերէր, զանազան գունդեր մէկմէն
կու հետ խառնդիմը էին՝ բայց ի 2 զիահա-
ւոր Մասկովի գունդէն, աս խառնափնդո-
րութիւն կերենար հետևակ զօրաց գունդէ-
րուն մէջնալ, վէր զի հետևակները ձիաւոր
ներուն գունդին հետը խառնըլերէն ։

Պառուշին թագաւորը անցաւ Պօրնաէն
Վալդէմպուռէ երթալու համար, և հոնտէ-
ղը ուշացաւ կէս սահմաթի շափ միայն, հետը
չէր իրեն տղան ։ թագաւորը խիստ աըրտ-
մած էր, և հէ չէր խօսէր ։ Երբոր դնաց
Պօրնաէն Պառուշին թագաւորը՝ հասաւ հօն
Պառուշի Ճէնէւալը, և գիշէրը հոն անցուց ։

աս

աս Ճէնէռալին մէկ ազդըը պատբեր վերա և որված էր թեթև կերպով։ Կըսկի թէ անոր համար Մոսկովյարը կորունցուցերեն պարզմը վասն զի ուշացերէ Եօոք Պառշնի Ճէնէռալը, և չէ հասած պատերազմին տեղ զը ժամանակին էէօրէ։ Պառշնի զինուորները գանգամ կընենկոր թէ չ օր է որ բան մը չն աղված ուսելու, և իրենց վարձքը ։ կերենայ թէ սիրտերնին կոտրած է։

Կամաւոր որսորդ գաղաճները շատ խասներ քաշեցին, ձիաւոր զօրքին գունդէն շատ մարդ կորովցաւ։ Սև հագնօղ հուստոններուն գունդը որ էր հազար հոգի, մասցերէ անկից 20 հոգի ։ կըզանգատին կոր՝ թէ կըյրապար եղաւ Պառշնի ձիաւորները գարան գոնելը, որտէնքան կոտըը վեցան դրեթէ բոլորը թօփի կըրակէ ։ մէկ քանի Պառշնի գունդէր որոնց իւրաքան, ըները կըբաղկանար Տ հազար հոգիէ շատ մէծ վնասներ քաշեցին։ Ալ զինայն եկած գունդը՝ հազարէն մասց 50 հոգի։ Պառշնի աղուն վրայ մէկ ստոյդ խապարմը չիկայ, կըսկի Պօրնային մէջը թէ աս բընչերէնալ մեռնուներուն մէջնէ։ (Օրակը Փարիզաւ։)

Փարիզու օրագրութէ մէջը կըդրվի աս հետեւալ խօսակիցութիւն։

Լուդէնին դաշտերը՝ որոնիք երևելի են զինուորական տարեգրութիւններուն մէջը (1) վաստըկեցան երենց նոր փառքմնալ։

(1) Աս Լուդէնին դաշտերը երևելի ու անուոնին են՝ վիզ զի մեծ մէծ պատերազմներ, ու անուանի յաղթուններ եղերէ։ Քեռոզկ պէռկ՝ որ է Լուդէնին ու Մէրսէ պուռկին մէջ տեղը, առաջին ինրիկոս Նէմյէր կայսրը ջարդեց ու յաղթեց թաթարներուն 933 ին։ և աս յաղթութ ձեռք ձգեց բոլոր նէմյէսատան մէկ մէծ հանգըս տութիւն։

Պրէիթէնքէլսին մէջ զարիկա ու ջարդութորդ ըրաւ զկայսերական զօրքը կուսալ Ատոլֆոսը, 1631 ին։ Աս տեղը Փիք քոլոմնի կայսերական Ճէնէռալը յաղթը վեցան։ Ծըվէտներէն 1642։ Լուդէնին դաշտերուն մէջը՝ երևելի կուսմափ Ատոլֆոսը 1632 ին ըրաւ մէկ մէծ յաղթութ մը կայսերականաց դէմ, բայց ինքնալ հունական հոգի մէծ քարովը լը ունացին զանոնք կատարեալ յաղթութը։

Աս դործքու որ է պատմութիւն հիմակվան ատենիս, տանըհինկ օրը մէյմը կըարպիվ։ Դէնէսի ՏՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ։

Հոս Մոսկովի ու Պառշնի զօրքերը մէկ սեղ միացած, մայիսի 2 ին զարդարվեցան սաստիկ քրանարզի զօրաց մէկ կըտորէն։ իրենց ձիաւորներուն անթիւ բաղմանելը, իրենց թագաւորներուն առաջեկայ ըլլամը, ու բաղմանքը վերցընելու իրենցմէ առջինալ թըվիներնուն վասահամբաւութիւնները, վերցան հիմ մէկ կերպովը հաւասարել մեր զօրաց կըտիճութիւն, սրախն, հարապե կութէ օֆֆիիւաներուն, և խելքին մեր երևելի զօրավարին։ հոստեղը ոնչնցցաւ թշնամին բոլոր միտքը դրած բաները, որ քրաննըզ կըրնայ կարդալ ան գործքերը՝ որոնք փառաւորեցին ամսուն երկիդ օրը՝ առանց զգալու իրեն սրտին մէջ մէկ աղջային մէծասրտութիւն։ Աս օրը պատմունեներուն մէջը կըրնայ ան օրերուն կարգը՝ որոնք նշանաւոր են երևելի յաղթութիւններուն։ ինչպէս են յաղթութիւն օրերը Մառէն կօխն, Աւամթերլիդէին, Ժէնախն, Փրիէտ լանտին ու Մօնքային։

Ովէ կըրնայ չխաւ մէկ մէծ գովութիւնը մեր կըտիճ զօրքերուն համար։ հաղիւ թէ կըրթերկցան զէնք առնուլ ձեռվանին, կը չանուային անցնիւ իրենց թագաւորին աչքին առցւել հիմ ու փորձ վիստուրները, ճակատեցան պատերազմելու համար, և մէկ օրը բաւական եղաւ տալու իրենց շատ տարվան կրթութիւն։ Եթէ մեր թշնամին երը իրենց քաջութէց ընծայեցին ասկից առջին ըրած յաղթութիւննին՝ որ պէտք էր ընծայէին մէկ անողորմ, ու խիստ դէշ կլիմայիմը՝ տեսնան հիմայ և իմանան թէ խաբվիլին։

Մէկ երկայն ու ընդարձակ դաշտիմը մէջ ոյնչափ լցուներէին իրենց ձիաւորները որ մինչեւ հորիզոնը մթնցուցերէին, բայց իւ լու այս ամի փրանսըները անոնց կէսէն քիւ ըլլալով լը ունացին զանոնք մէկ կատարեալ յաղթութը։

(Օրակը Փարիզաւ։)

ված է ուրտեղ որ մեռերէ աս անուանի Ատոլֆոս։ Վէրջի յաղթութիւնալ ըրաւ հոստեղը Նաբօլէն կայսը։

(Օրակը Այստէ։)